ՓԱՐԻԶ

ԼՐԱԳԻՐ ԿԻՍԱՄՍԵԱՅ

ԾԱՆՈՒՑՈՒՄՆ

ԵՒ ՊԱՅՄԱՆՔ ՍՏՈՐԱԳՐՈՒԹԵԱՆ

Այս լրագիրը երբեմն լաբեալ մը անդամ ուրիշ օրերը հրատարակի։

Տարեկան գինն է Փարիզի համար . . . . . ֆ. 20
Տասներորդանի . . . . . » 24
Անգլիայ, Արբիոդանի ու Պարսկաստանի » 25
Ասիոյ ու Եգիպտոսի . . . . . » 26
Ռուսաստանի ու Մալթա-Վալտիոյ . . . . » 28
Ամերիկայի, Հնդկաստանի ու Ճավայի . . . » 30

Իրատարակչին երեքն առանցին՝ մեկ ֆրանգ։
Սարքատրոնիներուն գրասենեակը գտնուելու է Ֆրանսիոյ (Եւրոպայի) վերջուին։
Լրագրոյս վերաբերեալ նամակները ու գրոնները այս օրինակ հասցեին ուղղեցեր են։

M. A. Mourad, rue du Dragon, 26, à Paris.

Ե. անանց ֆոնայինն նախիր ալեգրի է վերաբերեալ։



ԱՆՈՒԱՆՔ

ԱՐԳՈՅ ԳՈՐԾԱԿԱԼԱՑ

Կոստանդնուպոլսոյ, Պ. Եպրատ Մուրատեան։
Անգլիանոսպոլսոյ, Տ. Մկրտիչ Բիւրեղեան։
Զմիւռնիոյ, Տ. Սարգիս Մ. Ճմշկրտեան։
Բերիա (Հալեպ), Տ. Յ. Ս. Բիւրեղեանոց։
Նիկոմեդիա, Պ. Տիգրան Մուրատեան։
Թրեբիզոնդ, Տ. Թադեոս Ֆիւլիեան։
Էրզրում, Տ. Ա. Յակոբ Յովասափեան։
Տրապիզոն, Տ. Պօղոս Կիւրեղեան։
Եւ (Մալաթիա), Տ. Յակոբ Պաշտէեան։
Վիեննա, Տ. Ն. Կ. Մարգարեան։
Թէհրան, Տ. Մարգարոս Թանդանեան։
Մանչեսթր, Տ. Գասպար Յ. Յովսէփեան
Ամերիկայ, Տ. Ս. Մ. Մէնասեան։
Պոլսավանք ի-Ճուղա, Տ. Գ. Նահապետեան։
Կալկաթա, Տ. Յովհաննէս Ալբասեան։

ԵՐԲՈՐԴ ՏԱՐԻ. — ԹԻՒ 68 | 1862 | 6 ՅՈՒՆԻՍ

ՏԷՐ ՄԱՏԹԷՈՍ ԿԱԹՈՂԻԿՈՍԷ ՋԱՏԱԳՈՎԵԱՆ,

ԴԱՇԱՆՑ ԹՈՒՂԹԻ

ԱՆԱՁԱՌ ՔՆՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՀԵՐՔՈՒՄԸ

(Շարունակութիւն։ — Տես լրագրոյս նախընթաց թիւը։)

Առաջին առաջադրութիւն։ Ամենայմ լսուած է, որ մեր ազգը և եկեղեցին սակաւաթիւ ըլլալով՝ մեծ ազգի և եկեղեցւոյ մը պատուաստելու է, որ ծաղկի և զօրանայ։ Ըստ մեզ ազգի մը բազմաւորութեան կամ սակաւաւորութեան խնդիրը երկրորդական է, առաջին և էականը ըլլալով անոր անդամոց իրարու հետ ունեցած յօդակապութեան սերտութիւնը։ Թէրմոպիլի, Մարաթոնի, Սալամինի, Արբելլի, Վարդանակերտի և Պէրլինի ճակատներու նկարագիրը կարդացողը կտեսնէ, որ երբեմն 1,000, 2,000, 4,000, 10,000 զօրականք 10,000, 50,000 և մինչև 400,000 զինուորաց դիմադրեալ եղան և յաղթեցին։ Մարդ ամենուրեք մարդ է. մի մարդը միշտ մի մարդ արժէ. քիչի շատին յաղթելու, շատի քիչին յաղթուելու գաղտնիքը իւրաքանչիւր ազգի հրահանգի, դաստիարակութեան և կրօնական սկզբանց մէջն է. ընական իրաց մէջ ալ նոյնը կտեսնուի, որ ինչ բարոյական աշխարհի մէջ. ամէն մարդ դիտէ որ ցեղի շաղախը կամ ծերը կիրէն տկար է, որ վայտեայ բևեռը մետաղէն ապիկար է, որ հողէ շէնքը քարեայ կամ կճեայ շէնքէն սակաւատև է։ Եթէ 2,000 Հայեր Վարդանակերտ 4,000 Արաբայ յաղթեցին, վասն զի ան 2,000ը մէկ հոգւով և մէկ զգայմամբ պատերազմեցան, վասն զի ան 2,000 հոգին իրև մի անձն և մէկ նպատակի համար կռուեցան։ Երևելի մարմինը զոյն ինչ է, կարևորը հոգին է, հոգւոյ կեանքն ալ կրօնական, բարոյական և քաղաքական ճշմարտութիւններն են կամ ուսումն և դաստիարակութիւն։ Մեր բանասէրներէն մէկը երբեմն գրեց, որ կրօնն ու լեզուն ազգայ միասնելու արդելք եղան. մեք ալ կսնդեմք, որ առանց կրօնի և լեզուի ոչ ազգ կայ, ոչ ժողովուրդ. և եթէ ազգ և ժողովուրդ կան, վասն զի կրօն մը և լեզու մը ընդունեցին. առանց լեզուի և կրօնի անհատներ կան և ոչ թէ ազգ. մարդկեղէն անհատներ իրարու կապող և ազգութիւն կազմող շաղախը կրօնն է, ինչպէս կիրը հոյակապ տաճարայ քարերուն։

Մարդկային ընկերութիւն մը առանց կրօնի չէ եղեր և չի ալ կրնար կենալ։ Զիարդ և լինի այլոց, յայսմ մասին, կարծիքը, այս ինչ անտարակուսելի է, որ ամէն ազգ և ժողովուրդ կրօնքով կազմուեր են, որ ամէն քաղաքակրթութիւն կրօնէ ծներ է, որ ամէն ազգապետք և օրէնսդիրք իյուսիսենից անտի կրօնից բարերար ազդեցութեամբ իրենց հասարակութիւնը հիմներ, լուսաւորեր և ծաղկեցուցեր են. որոնք ճշմարիտ կրօնէ զուրկ ըլլալով սուտ կրօն հնարեր են։

Քրիստոնէական կրօնը, որ իրև յաւիտենական ճշմարտութիւն Ադամայ հետ մարդկային ազգին տրուեցաւ մեր հայրենի երկիրը մարդարէից սպասաւորութեամբ զարգացաւ և Յիսուսի Քրիստոսի միջնորդութեամբ կատարելագործեցաւ, մի է անտարակոյս և անխոտոր, ինչ կերպարան որ առնու, և սր կլիմայի տակ բարգաւաճի։ Քրիստոնէական կրօնի արմատը մի է միշտ, որ է Քրիստոս Աստուած. այլ և այլ ազգայ կամ աշխարհայ եկեղեցիքը ծառի մը այլ և այլ ոստերուն կնմանին, որոց բունը որքան ամէ, այնքան ալ անոր ոստերը կտարածին ու իրարմէ կհեռանան։ Այս ոստերու իրարմէ հեռանալը արտաքին է, ռամկայ համար է. անոնց ներքին միաբանութիւնը ի ձեռն արմատոյն և բունին անխոտոխ կմնայ միշտ բաց ի անոնցմէ, որոնք մարդկային խարէութիւններով թիւնաւորած կդօսանան ու բունէն զատուելով կմեռնին։

Հայաստանեայց սուրբ եկեղեցին այն հին ոստերէն մէկն է, որ Երուսաղէմէն եկած Առաքելոց մշակութեամբը Քրիստոնէութեան բունին վերայ բուսաւ, ու ի սկզբանէ մինչև յայսօր աստուածային ճշմարտութեան անասպակ և կենդանարար աղբիւրէն ուռոգուելով՝ միշտ կենդանի մնայ։ Հայոց Եկեղեցին Երուսաղէմի Սիոնի դուստր է և ոչ թէ Հռոմայ Ս. Պետրոսի կամ Կոստանդնուպօլսի Սուրբ Իմաստութեան։ Այսմեն ազգայ և աշխարհայ եկեղեցիք իրարու քոյր են, ամենքն ալ Երուսաղէմի դստերք են և մէկը մէկալին ծնող և մայր ըսուելու իրաւունք չունին, եթէ ոչ երկրորդական առմամբ։ Այլ եկեղեցիք դնալով դնացին և բազմացան, շատերն ալ մեռան, մերիններն ալ առաջ բազմածին, յետոյ անդաւակացաւ։ Նախախնամութեան գաղտնիքը, իրև հոգեւոր, գիտելու արժանաւորութիւնը չունենալով՝ մարդ կօրէն այսչափ ինչ կրսեմ. քանի որ Քրիստոսի Հոգին Լուսաւորչի, Գրիգորիսի, Վրդանէսի, Արիստակիսի, Մեծին Ներսէսի, Սահակայ, Մեսրոբայ, Ղեւոնդեանց, Օձնեցիի, Շնորհալիի, Իսրայէլի և այլ հաւատարիմ մշակաց՝ Հայոց խօսեցաւ, մեր եկեղեցին ալ օր ըստ օրէ ընդարձակեցաւ. Վրացիք, Աղուանք, Ծոդէք, Ճիղրք, Ծանարք, Ասորիք, Լիւնիք, Հոնք և Այրարատեանք մեր եկեղեցիին ընկալան Աւետարանի լոյսը, երկար ատեն մեր եկեղեցիին, իրև դիտոտ մը ստինքէ ծծեցին կենաց բանի փրկարար կաթը։

Նկատ վերջապէս փորձութեան վայրկեանը։ Մեր եկեղեցին, որ երբեմն մինչև Նիւշապուհ արևապաշտութեան վերայ յաղթանակ կանգնեց, մահմէտականութեան և հերձուածոց կատաղութեամբ բորբոքեալ բովի մէջ փորձեցաւ. իր դստերաց շատերը իրմէ զատուեցան. ոմանք այլ եկեղեցեաց յարեցան. կէսք Աբարիոյ մարգարէի մոլորութիւնը գրկեցին։ Այս փորձութեան ատենը թէև Քրիստոնէութեան գրաբ, որ է ուղղափառ հաւատք, անկողոպտելի մնայ մեր եկեղեցւոյ մէջ, այլ Թադէոսի, Լուսաւորչի, Գրիգորիսի և Արիստակիսի հոգին, որ է կեանքը մահու տալով Քրիստոնէութիւնը քարոզել առաջի թագաւորաց, իշխանաց և ժողովրդոց, վերացաւ մեր պաշտօնեայներէն. և Սահակայ և Մեսրոբայ գործը, որ էր կղերի և ժողովրդեան մէջ համանդամայն ի ձեռն ուսման լուսաւորութիւն արմատացնել, մոռցուեցաւ։

Անկէ մինչև յայսօր, այս երկու նորոգիչ և կենաստու սկզբունքը տեղի տալով, կարծես թէ, մերայնոց վերայ տեսակ մը աղջամուղջ տիրեց, ինչպէս ձմեռուան սառը կանաչասաղարթ դարատտանի մը վերայ. կենդանարար Ս. Հոգւոյ տաճօղ սիրոյն յաջորդեց տեսակ մը թմրեցուցիչ պաղութիւն։ Հայութեան բարոյական և քաղաքական շէնքը խախտիլ սկսաւ. հայրենեաց, միութեան, ազգութեան, միակրօնութեան սկզբունքը գնալով դնացին և քայքայեցան. Քրիստոսի վրեմ, նորոգող, կենդագործող վարդապետութիւնքը անկարող առաջնորդաց պատճառաւ անգործ մնացին. ժողովրդեան սիրտը խոպանացաւ. հասարակաց բարիքը, բարոյական առաքինութիւնքը մոռցուեցան. ամէն անհատ իր անձին շահը սկսաւ մտմտալ, ըստ հանգոյց անձին գնալ. հովիւներն, որ օրինաց պաշտօնեայ էին յառաջ, այնուհետև օրինաց տէր եղան. միտք, հոգիք, սիրտք փոքրկացան, նուաստացան. հեղ և մարդասէր Քրիստոսի բարոյականը մարդիկ ուղղելու անբաւական սեպուելով, սրտոր, բանտ, կոպանք, տուգանք և ծեծ եկեղեցւոյ շեմէն ներս մտան. ու հօտապետները ամբոխապետութեամբ նղովքի և բանադրանքի շանթեր տեղալ սկսան Բարգէն և Աբրահամ կաթողիկոսներէն սկսեալ մինչև 1846 թիւը այլախորհ Հայոց վրայ. իրաքանչիւր նղովք մեզմէ մէկմէկ ամբողջ ազգ և խումբ զատեց. որչափ բանադրանքը զայրացաւ, այնչափ ալ մեր ազգի թիւը պակսեցաւ։

Քրիստոսի և Լուսաւորչի արեամբ և բրտինքով հաստատեալ, եղբայրացեալ ժողովուրդներն և ազգերը խաթամիտ և ապաշնորհ առաջնորդաց ձեռքով այսպէս և այսքան յօշոտեցան, պատակոտեցան և ցրուեցան, այնպիսի առաջնորդաց ասեմ, որ իրենց մեծ հաւատքովն, ու ճիւնափայլ սրբութեամբը մլուկ մը չկրցան ստեղծել, բայց, հինգ հազար, քսան հազար և հարիւր հազար Քրիստոսի արեամբ գնեալ Հայեր հոհոալով բանադրեցին և հոգևոր մահու դատապարտեցին, չմոռնալ ճարտարապետի գործը թողլով, ազգաւեր քակողի գործ գործեցին, որպէս զի այս կամ այն շլամիտ Այիրանեաց հանգ ըլլան և ռամկին գովուին։

Արդ թէպետև հին մարդոյ ապականեալ կիրքին դեռ ոմանց միտքը խառնեալ և տեսութիւնը միդապատ, եղբայր եղբօրմէ, հայր յորդւոյ, մայր իր դստերէ բաժնուած, իրարու դէմ կասկած, ատելութիւն, վրէժ կշնչեն, իրենց ձեռքը իրենց ազգութիւնը և պարծանքը աւրելով օտարին կյարին. այլ մի՞թէ կարելի չէ այս կորստական, ընդծուն զատխլայրի վերայ վայրկեան մը կանգ առնուլ, աչուընիս դէպ ի անցեալը դարձուցանել, տեսնել և կշռել ազգայնութեան շէնքի այն տխուր փլատակները, զոր մեք մեր ձեռքը ընինք, և ամաչելով ու սոսկալով այսչափ ոճրագործութեան վերայ, միտք բերելք Կենսարարի անսուտ բանը «Ամենայն թագաւորութիւն և տուն բաժանեալ յանձն՝ կործանի և աւերի.» և այս աղէտոյն հետևանացը վերայ խորհելով՝ յօժարիմք անդամ մի, դոնէ իրև ի Քրիստոս ծնեալ նոր արարածներ, իրև Հայկայ որդիք, իրարու ձեռք երկնցունել, դիրար եղբայրաբար ողջունել և ատելութեան նիւթը Քրիստոսի հոգւովը, Քրիստոսի սիրովը քննել և պարզել։

Դիցուք թէ մեր հովիւները այնպէս թմրեցան, որ պատասող գայլերու լուենց փարախի մէջ մտնելը առաջուընէ չմտնատալով, ապա ոչխարաց գիշատման կսիրէն սիրելով՝ փոխանակ տիրասէր ու հաւատարիմ շանց պէս գողի և գայլի վերայ յարձակելով, իրենց կեանքը հօտի վերայ դնելով դիմնամին փարախէն վանելու, ոմանք, աւա՛ղ, վիրաւոր ոչխարները պատելու և բժշկելու տեղ, գնուսա ևս գողերու հետ մէկ տեղ փարախէն

անիծիք դուրս վանեցին. այլ մի՞թէ այսօրուան օրս հինգ միլիոն Հայոց մէջ հինգ անկեղծ, հաւատարիմ և Քրիստոսի արեամբ ներկեալ եկեղեցական կամ աշխարհական, կենցաղագէտ, հեռատես և եղբայրասէր անձինք չկան, որ այսպիսի պատասուածի ապէտպի հետևանաց վերայ խորհրդածելով՝ անոր դարման մը տանելու և կարկատելու հնար գտնեն: Ամեն բերդ, որչափ ալ անառիկ կարծուի, առնելու համար չինուած է, ըստ երևելի զօրաւորներէն մէկը. ամեն բաժանմանց միաբանութեան ճար կայ, ասենք և մեր, միայն թէ, միաբանութեան մշակները եռականութիւնը մէկդի դնեն:

Մի՞թէ Հայք, Յոյնք և Լատինք Քրիստոսի գերեզմանի և Ծննդեան մի և նոյն եկեղեցւոյ և մի և նոյն սեղանի վերայ ասուած պաշտութիւն և պատարագ մատուցանելով հերձուածող և չարտիսու են. մի՞թէ Լուսաւորչեան, Հռոմէական, Բողոքական կամ Յունադաւան Հայերը մի և նոյն եկեղեցւոյ մէջ ասուածպաշտութիւն կատարելով չարտիսու կրնան: Կարճ մտաց, ներկրաքարշ հոգւոց, բժոռ աչաց, այո՛, այսպէս կերևի. բայց Քրիստոսի արեամբը ներկուած հողիներու, Աստուծոյ և եղբօր սիրովը լեցուն սիրտերու, այն սիրովը կըսեմ, որ հաւատքէն և յոյսէն վեր է և զօրաւոր, ըստ ամենայնի հակառակը կերևի. և միաբանութեան առաջին քայլը կհամարուի:

Ի՞նչ օգուտ մեզ այս և այն եկեղեցւոյ յարելէն, մինչդեռ միաբանութիւնը մեր ազգի մէջ հաստատուեր չէ. մի՞թէ բաժանասէրները կանկալեն բոլոր ազգը իրենց ետեւէն քաշել և այս կամ այն եկեղեցւոյ պատուաստել. ով կուզէ՝ թող հաւատայ. ըստ մեզ, անհնարին գործ մըն է սա: Անոնք, առ առաւելն, արդի հինգ բաժանմանց վերայ վեցերորդ բաժանում մը կարեն աւելցունել խումբ մը ժողովուրդ ազգութեան արմատէն պոկելով և վերս ի վերայ վիրայ դնելով. ահա՛ ըստ մեզ բաժանասիրայ վախճանը: Ընդ հակառակն, ազգի բաժանեալ մասերու միաբանութեան խնդիրը կենսատու, փրկարար խնդիր մի է, որուն ամեն ճշմարիտ Հայեր հաճին պիտի գործակից ըլլալ, ազէկ համոզուած ըլլալով, որ օտարէն եկած ազատութիւնը գերութեան ոսկեզօծ շղթայէն տարբերութիւն չունի. որ օտարը, ոչչափ ալ մարդասէր և առատասիրտ ըլլայ, իր գանձն ու արիւնը չվատներ մեզ կամ ուրիշի բարօրութիւն տալոյ անոր կրօնը ընդունելնուս համար: Մինչին դարու կրօնամոլութիւնը եռանդուն էր. Սրբազան Պապի Եբուսալէմ Մահմէտեանց ձեռքէն առնելու կամ Ալբիգեսիները վայրի չորքոտանեաց պէս ջարդելու համար հանած մէկ հրաւէրը, ան առեն վեց հարիւր հազար քրիստոնեայք թագաւորօք և կոյսերօք ծովեր, անապատներ քաշեցուց, Եւրոպայէն Ասիա անցուց, մեր օրովը աս մոլեռանդութիւնը մարած է, այնչափ մարած է, որ նոյն Սրբազան Պապը, իր սեպհական իշխանութիւնը պահելոյ համար, քսան անգամ բանիւ եւ գրով հրաւէր կարդալով՝ հազիւ կրցաւ երկու հարիւր միլիոն հռոմէականներէն երեք հարիւր Իսլանդայի եւ Իսպանիայի նահատակներ ժողվել Կաստելֆիտարդոյի դաշտը: Բաժանասէրները ասկէ աւելի ինչ փարձ կուզեն:

Եւրոպայի եւ Ամերիկայի քրիստոնէից մեզմէ պահանջածը կրօնամոլութիւն չէ, մի՛ խարուիք սիրելի Հայք. մի՛ հաւատայք այն խարերայ միտիոնարներուն, որոնք կամ Աւետարան ծախելու կամ Փոխարանդայի տիրապետութեան գաղտնի ձգտումը տարածելու գործիքներ եղած՝ Քրիստոսի անունը Հրկի եւ Մահմէտականի տալէն կասկած. այլ Ամերիկայի Քրիստոնէից մէջ խռովութիւն, կռիւ եւ կռիւ սերմանելէն չեն ամաչեր: Հաւատացէ՛ք, սիրելի Հայք, որ այսօր ոչ Անդղլոյ Թագուհին, ոչ Գաղղիոյ եւ Ռուսիոյ Կայսերք, ոչ Ամերիքայի Հասարակապետութիւնը այսպիսի խենդութիւններ ոչ կամին, ոչ ալ կներեն որ իրենց տէրութեանց մէջ գործուին: Ընդ հակառակն, անոնց մեզմէ՝ պահանջածն է քաղաքակրթութիւն, դատարակութիւն, երկրագործութիւն, արուեստից եւ վաճառականութեան ծաղումը եւ ի վեր քան զամենայն՝ ազգային սերտ միաբանութիւն, ինչպէս վկայեն պիտի այն ամեն Հայերը, որք Գաղղիա, Անգղիա, Ամերիքա, Իտալիա կեցեր կամ ճանապարհորդութիւն ըրեր են:

Բնութիւնը Հայուն, Յոյնին, Խուվաթին, Մօրտվանին, Վալաքին, Լեհին, Մոնտոին, Իտալացուն, Սերբին, Բոշնակին ոտք տուեր է քալելու համար, ձեռք տուեր է գործելու համար, աչք տուեր է տեսնելու համար, ականջ տուեր է լսելու համար, սիրտ տուեր է ըղգալու համար, միտք տուեր է խորհելու եւ ընտրելու համար, վերջապէս, կամք տուեր է որոշելու եւ ի գործ դնելու համար: Արդ եթէ Հայը ձեռք, ոտք, աչք, ականջ, սիրտ, միտք եւ կամք ունենալով չքալեր, չգործեր, չտեսներ, չլսեր, չզգար, չխորհիր եւ չկամիր իր բարօրութիւնը տնօրինել, մի՞թէ կրօնափոխ ըլլալով յանդգնութենէ յզգայութիւն պիտի դայ, կամ թէ նոր զգայմունք ստանալով իր մարդկային պարտքը ճանաչէ պիտի: Մի՞թէ մեզմէ աւելի ոգէտ եւ ողորմելի Յունադաւան, Հռոմէական եւ Բողոքական ազգ ու ժողովուրդ չկան. եթէ զմեզ ի միաբանութիւն հրաւիրողները այսչափ գթոտ եւ մարդասէր են՝ ինչո՞ւ նախ իրենց հին կրօնակիցները եւ ընտանիքը չեն լուսաւորեր կամ միսիթարեր: Մի՛ խարուիք, սիրելի Հայք, վարուիմք ամեն ազգայ հետ, մանաւանդ Քրիստոնէից, անկեղծարար և սիրով. այլ մեր եկեղեցիէն մաղի մը չտի չզատուիմք, որ մեր փրկութեան խարխափը եղաւ 1500 տարիէ ի վեր: Ազէկ համոզուիմք, որ այն Հայերը, որոնք յանուն խաչելեալն Յիսուսի մեր ազգը այս և այն կրօնքի կհրաւիրեն, իրենց անձնական շահէն զատ ուրիշ բան չեն խորհիր. ազէկ համոզուիմք, որ մեր մէջ խումբեր կան, որոնք, իրենց ամօթալի արուեստը ազէկ բանեցնելու հնարը, զիրենք Հայ և Լուսաւորչական կերևցունեն, այլ սրտով և հոգւով Լուսաւորիչն ալ, Լուսաւորչի եկեղեցին ալ ուրացեր են. որոց անուանքը կամ Բողոքականաց թուականաց տումարի մէջ արձանագրուած են կամ Լիսոնի Լազարիտներու, որոցմէ ոմանք ալ, թէև մեր մէջ բարձ և պաշտօն ունին, այլ իրօք կամ Վատիկանի լրտես և գործակալ են, կամ Փոտի փասատրան կամ Կալվինի բանակատար:

Կ. Վ. ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ:

(Շարունակելի)

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Գաղղիոյ, և կրնամ ըսել Եւրոպայոյ գրականութեան փառքն եղող ուսմանց մէջ՝ պատմութիւնն է որ առաջին կարգը բռնած է ԺԸ-ուտասներորդ դարուս մէջ: Բայց չէ թէ այն չոր ու ցամաք պատմութիւնը որ երբեմն կղրկին միջակ ժամանակագիրք, այլ անցեալ բանագործական պատմութիւնը, իւրաքանչիւր ժողովրդեան կենաց այլև այլ ժամանակին ցոյց տուած բարուց նկարագրութիւնը, և մանաւանդ նոյն ժողովուրդին ի զարգացումն վարող օրինաց վերայ զիտնական խուզարկութիւնը:

Մեր ազգային գրականութիւնը, որ թէպետ հարուստ բանաստեղծութեանց և զանազան ընտիր հեղինակութեանց կողմանէ, ինձ երևի թէ շատ անիծեալ եղած է այն ուսմանց՝ որոն զլխաւոր յատկութիւնները նշանակեցի, և զբոս չեն արհամարհած Եւրոպայոյ մեծ ազգաց ամենէն երևելի քաղաքական անձինքը. զորօրինակ, ծանօթ ազգայնները միայն յիշելով, Անդգլոյ Ժիպսոնները՝ Հիւմները՝ Մաքվէները, և Գաղղիոյ Կիզոները՝ Թիէրները՝ Օկ. Թիէրիները և այլն:

Մանաւանդ ընկերական նորոգութեանց ժամանակը, երբ ժողովուրդք անցեալ և օրինաց մէջ իրենց կազմութեան ճիշդ սկզբունքը կըմնտռեն, այս ուսումն աւելի օգուտ կընծայէ: Ուստի և մեր մեր սիրելի ընթերցողաց հաճելի լինել կարծեցինք՝ անոնց մատուցանելով համառօտ քաղուած մը Գաղղիական մեծ յեղափոխութեան պատմաններուն և ամենէն նշանաւոր անցեալ վերայ: Գիտի հասկըցուի թէ մեք այս ժամանակն անոր համար ընտրեցինք, վասն զի գրեթէ Եւրոպոյ նոր կազմութեան սկզբնաւորութեան կէտն է անիկայ:

ԳԱՂՂԻԱ.

ԳԱՂՂԻԱ (1774-1789)

Լուսաւիկոս ԺԶ.ի գահակալութենէն մինչև Հօրանտայի Գաղղիոյ հետ ըրած դաշնակցութիւնը:

Լուսաւիկոս ԺԶ.ի բարքը: — Տակաւին դար մը չէր անցած Գաղղիոյ հշմարիտ ազգասէր վերջին թագաւորին (Լուսաւիկոս ԺԴ.) ժողովուրդի մը ծաղրական ապաստաներովը զերեզման իջնելոյն վրայ, որուն ինք պատճառեին եղած էր յառաջ. և արդէն զուտամեալ միապետութեան պատարանը աներևութացած էր, երբ իր թոռնորդին, Լուսաւիկոս ԺԶ. իր հաւուն, Լուսաւիկոս ԺԵ.ի մահուանէն յետոյ, թագն ընկալաւ ամենէն վտանգաւոր հանգամանքներու մէջ: Իւր միտքը յստակութիւն և սրութիւն ունէր, իր մտադիրութիւնը, ճշդիւ յիշողութիւնը, զանազան հմտութիւնները զինքը զործի կարող կերևցընէին: Այս իշխանին ամենէն մեծ բաղձանքը ժողովրդեան բարեկեցութիւնն էր, և իւր առաջին գործերը բարեարարութիւններ եղան: Իւր անաչառ ամբծութիւնը զինքն արժանի ըրաւ տէրութեան ամենէն հաճոյ մարդոյ տիտղոսին: Բայց երկչոտ էր, յաջողակութիւն, արտաքին պերճութիւն, և մանաւանդ կամք, գործօնութիւն և հաստատութիւն չունէր:

Մօտիա, Թիւրկո (1774-1776), Փառաւէնիին բարեկամը: — Ի հասակի քսան ամայ թագաւոր լինելով՝ իրեն առաջնորդ մը փնտռեց, և իր ընտրութիւնը Ծերունի Մօտիա կոմսին վերայ հաստատեց, որ, 15 տարեկան հասակին մէջ ատեն մը տէրութեան պաշտօնեայ եղած էր Լուսաւիկոս ԺԴ.ի և Լուսաւիկոս ԺԵ.ի թագաւորութեան ժամանակները, և անխոհեմ պարբաւական խօսքով մը Փոմիատուրի (Լուսաւիկոս ԺԵ.ի սիրուհին) բարկութիւնն իր վերայ զրդռելով՝ պաշտօնէ լնկած էր: Այս անգամ նորէն նախարարութեան կոչուելով ի հասակի 75 ամայ, անհոգ բարուց թեթևութիւնը բերաւ հոն: Մօտիա Արդարութեան պաշտօնեայ անուանեց Միրոմէնիլը, Գատերաղմի՝ Սէն-Ժերմէն կոմսը, Ծովային գործոց՝ Սթարթինը, Արտաքին գործոց՝ Վէրժէնը, վերջապէս Գանձուց՝ Թիւրկոն: Այսիկայ, Ռուսոյի գրուածոց զմայլող, Լիսաժ նահանգին ոստիկանութեան ժամանակը՝ մեծ տեսչութեան մը ատաղանդ և բարի մարդոյ մը ատաքինութիւն ցոյց տուաւ: Փիլիսոփայից և տնտեսագիտաց կորովամիտ և զգաստ բարեկամն էր: Բայց թագաւորն ու Մօտիա այս պաշտօնէին խորհուրդներն յառաջմանէ իրարու հանել տուին և Փառլամէնթը բացին (1774) կարծելով հաստատել ընկերական բարեկարգութիւնը, և հասարակութիւնը գոհացընել: Բայց այն ժողովները թագաւորն իր հոգերէն ազատելոյ չնը-պատեցին ի զատ՝ այնուհետև ինքզինքին թագաւորութեան հակառակորդ և ամեն առանձին իշխանութեանց պաշտպան ցուցին:

Թիւրկոյի և Մալզէրպի պաշտօնէ ձգումը: — Թիւրկո Մալզէրպը նախարարաց խումբին մէջ մնցուցած էր. և երկուքն ի միասին իրենց ազնիւ նպատակ դրած էին հասարակաց բարեբաղդութիւնը, և կաշխատէին տէրութիւնը բարեկարգել: Սակայն անդէն առաջին ձեռնարկութենէն չկրցան յաջողիլ: Թիւրկո զանազան հրովարտակներ բերաւ Փառլամէնթին՝ որոցմով բանի ծառայութեան (զօռվէ) տեղ հասարակաց հարկ մը դրաւ ամեն կարգի անձանց վերայ: Մագիստրատք՝ ազնուականք՝ արուեստից և ձեռագործաց ժողովները և ամեն տեսակ դժգոհները միաբանեցան մերժել առաջարկեալ և առաջարկելի բարեկարգութիւնները: Ասոնց բողոքներէն, որոց Մօտիա ալ գաղտնի կերպիւ կընդառաջեր, թագաւորը յոգնած և խաբուած՝ իր սիրած երկու նախարարները զոհեց: Ուստի Մալզէրպ և Թիւրկո հրաժարեցան, և իրենց զիտաւորութիւնը՝ որուն յառաջադիմն էր «բնաւ ոնոնկութիւն, բնաւ արոց յաւելում և ոչ փոխառութիւն,» ի դերև ելաւ: Բայց Թիւրկո պաշտօնի վերայ եղած ժամանակը՝ երկու տարուան մէջ 24 միլիոն Ֆռանք պարտք վճարած և ուրիշ տնտեսական օգտակար գործեր ըրած էր:

Նէքէր (1776-1781): — Թիւրկոյի յաջորդեց Գվինի, որ իւր նախարարութեան կարճ միջոցը նշանակեց միայն վիճակահանութեան (լոթերի) սկզբնաւորութեամբը, և բռնի ծառայութեան վերատին հաստատութեամբը և այլն (1776): Յետոյ մեռաւ և իրեն յաջորդեց Նէքէր, որ էր Ժընէվցի սեղանաւոր մը Փարիզ բնակող, ուր մեծ հարստութեան տէր եղած էր, և որոյ աղջիկն այսօր Գաղղիոյ գրականութեան մէկ պարծանքն է, տիկին Սթալ, 1766ին ծնած և 1817ին մեռած: Ընչաշատ տան մը մէջ այս սեղանաւորը կրհաւաքէր ընտիր ընկերութիւն մը, ազնիւ հաճոյք, ծանր բարք, որով մեծ յարգ ստացաւ, և իւր մէկ քանի տնտեսական գրութիւնները տէրութեան գործոց արժանի մարդոյ համբաւ մը շահեցուցին իրեն: Ասալ Գաղղիան պարտքով (քրէտի) կուգէր ազատել: Ուստի միայն իր տնուտարը փոխառութիւններ ըրաւ, և ոչ թէ հասարակ ժամանակներու մէջ միայն, այլ ծովային պատերազմի մը ամրան ծախուցը հանելոյ ժամանակին, որ վերջացաւ իր սեղանաւորական գրութիւնն արդարացընելոյ, ազգային հարստութեան նոր ադրիւրներ բանալով:

Ամերիքայի պատերազմը: — Այս պարագայներուն մէջ ծովային պատերազմը բացուեցաւ որ Գաղղիոյ գրչակին պատիւը բարձրացոյց, սակայն զանձուն չփոթութիւնն աւելցուցաւ: Անդղիացիք Ամերիքայի իրենց գաղթականներուն վերայ ուզածնուն պէս քանի մը տարի զնելով, անոնք ատոնց զէմ ոտք ելան և անկախութիւն հրատարակեցին: Վէրսալի դահլիճն 1778ին սիկղրները ճանչցաւ զանի և բարեկամական ու առևտրական դաշնադրութիւն մը ըրաւ Ամերիքայի Միացեալ Նահանգաց հետ: Այս դաշնադրութեան հետևանքն եղաւ Գաղղիոյ և Մեծին Բրիտանիոյ մէջ պատերազմ բացուիլը: Ան առեն Օռվիլիէ կոմսին հրամանատարութեամբ երեսուն և երկու մեծ նաւերէ բաղկացեալ նաւատորմիղ մը դուրս ելաւ Պրէսթէն և համարձակ նաւատորմիղ մը հանդիպեցաւ Ուէսան ու Սօրլինկ կղզիներուն մէջ տեղը: (Յուլիս 27ին) յոյժ սաստիկ բայց անորոշ պատերազմէ մը յետոյ

երկու նաւատորմիղներն իրարմէ բաժնուեցան։ Յետոյ երկոտասան նաւէ բաղկացեալ ուրիշ նաւատորմիղ մը Լոթէնկ կոմսին հրամանատարութեամբ Գուլտնէն մեկնելով Տըլավար մոտ, Ֆիլատէլֆիան պարպել տուաւ, և մինչ կը պատրաստուէր Սմերվիցայոց հետ Ռոտ-Իսլանտին տիրել, պատերազմն սկսելոյ կէսին փոխ որիկ մը ցիրուցան եղաւ։ Այնուհետև Սէն-Լուսիի վերայ դիմեց, բայց այս կղզին չկրնալ առնելով՝ Մարթինիք քաշուեցաւ։ Իսկ Անգղիացիք Սմերվիցի Հիւսիսային նահանգաց տիրել ուզելով, որ տէրութեան նուազ հատակորդ կերևէին իրենց, Սավանահ բանակեցան և իրենց պատերազմի կոյսն ըրին զանի։

Սպանիան Անգղիոյ դէմ կռուէ։ — Յաջորդ տարին Սպանիան իւր սպառազինութիւնը Գաղղիոյ միացուց, բանակ մը խրկեց Ճիպրալթարը պաշարելոյ, և երեսուն նաւ Մանչի ծովը՝ յընկերութիւն Օռվիվիէի նաւատորմիղին։ Իսկ Օռվիվիէ եօթանասուն մեծ նաւուց և բազմաթիւ կրկնայարկ և մանր նաւերու գլուխն անցած սոսկալի յարձակում մը կսպառնայր Անգղիոյ, բայց կատաղի մրրիկ մը խափանարար եղաւ անոր։

Ռոտնէյ։ — 1780 ին Անգղիայի Ռոտնէյ ծովակալն Անթիլեան կղզիները Սպանիայոց մէկ նաւատորմիղը ծեծեց և Ճիպրալթար օգնութիւն հասցուց։ Բայց Անթիլեան ծովուն մէջ Պիշան կռիւը դատաւ, որ Լութէնկին յաջորդած էր, որուն դրօշակին երեք փառաւոր պատերազմաց մէջ առաւելութիւն ունենալ ցոյց տուաւ։ Անթիլեան ծովերուն մէջ փոխ որիկ մը չորս հարիւր նաւէն աւելի կորսնցուց, և Սպանիոյ նաւատորմիղին մէջ ժանտախտ մտնելով՝ Գաղղիական նաւատորմիղն ստիպեցաւ անկէ բաժնուիլ, և երկու հարուստ նաւախումբ Գաղղիա բերելոյ զբաղեցաւ, ուր հասին առանց խոչնդոտի։ Անգղիացիք նուազ բաղդաւոր դտնուեցան. Անգղիացին դէպ ի Սմերիզայ ու Հնդկաստան մեկնող իրենց երկու նաւախումբը Գաղղիացոյց ձեռքն անցաւ, որք հարիւր նաւ ատին։

Գաղղիոյ օգնութիւնը։ — Սմերիզացիք, մինչև ան տեսն իրենց անկախութիւնն ստանալոյ համար թափած ճիգին թուլցած՝ կատարեալ ինքնասիրութեան մէջ ինկած էին, և Վաշինկթընն յայտնեց թէ իւր բանակին վերայ չկրնար վստահիլ, որոյ մեծագոյն մասը կապալտամբէր ոռճկի համար, և թէ Միացեալ Նահանգը կը կորսուի եթէ Գաղղիոյ թագաւորը կանոնաւոր զրաւական նպաստ, զգաստ զօրայ խումբ մը և նաւատորմիղ մը չփրկէ Սմերիզայ։ Խորհրդարանը բոլոր այս օգնութիւնը խնդրեց. Լա Ֆայէթ Գաղղիա եկաւ ատոնց խրկուիլը փութացընելոյ. և ան տեսն հոն ժամանելոյ եօթը մեծ նաւ, 10 միլիոն ֆրանք, վեց հազար ընտիր զօրք, աղնուականաց շքեղ խումբ մը և Ռոշամպոյ կոմսը, որ Վաշինկթընի հրամանին յանձնեց ինքզինքը։

Զինեալ Զէղոքութիւն։ — Բրիտանական ծովակալութիւնը դարձ մը իվեր չէզոք տէրութեանց առևտրականաց այցելութիւն ընելոյ՝ և եթէ պատերազմի պաշար կամ զինուորութեան նիւթ ունենային՝ ատանդ առնելոյ իրաւունք մը սեպհականած էր իրեն։ Գաղղիա Մեծն Կառավարութենէն դրդուեց այս ամօթալի լուծը թօթափել, որ և նոր յայտարարութիւն մը հրատարակեց նաւարկութեան ազատութեան վերայ, որ կրնոյ այսպէս համառօտիլ. զրօշակը վճառքը կը ծածկէ, պատերազմական նաւէ մը ընկերացեալ բոլոր չէզոք նաւերն ամեն այցելութենէ ազատ են. նաւահանգիստ մը ան տեսն պաշարուած է, երբ զանի գոցելոյ բաւական զօրութիւն կայ տեղը և ոյն։ Գաղղիան ու Սպանիան այս յայտարարութիւնն ընդունեցին. Փրուսիան՝ Տանիմարքան՝ Շուէտը՝ Երկու Սիցիլիան և Աւստրիան իսկ վութացան անոր հաւանիլ, և նաւեր դրկեցին որ զանի յարդել տան. քիչ մը ետքը Հոլանտան ալ հաւանեցաւ անոր։ Ուստի այս տէրութեանց Ռուսիոյ հետ միաբանիլը դինեալ չէզոքութիւն կոչեցաւ։

Հոլանտա Գաղղիոյ հետ կրպաշնակցի։ — Այն միջոցին երբ Յոհնթօն ծովակալը Հնդկաստան չուեց այն տեղի բոլոր Հոլանտայի հասատատութիւնները ջնջելոյ համար, նոյն տէրութեան խորհրդանոցը խնդրեց Գաղղիայէն իրենց դաղթականաց երիկրն ազատել։ Ուստի Սիֆրանի հրամանատարութեամբ վեց նաւ խրկուեցաւ Յոհնթօնը հալածելոյ։ Եւ Կրասի հրամանատարութեամբ քսան և մէկ նաւ Անդղիական նաւատորմիղը ծեծեցին, որ տասն և ութը նաւէ բաղկացեալ էր, Սենթ-Լուսիան ու Թասակոն տին, վերջապէս Թոբագոյի ծովածոցը մտան, որպէս զի Վաշինկթընի ու Ռոշամպոյի յատակագծին ընթացակից լինին, որոյ նը պատանն էր Գորնվալիսի բանակը պաշարել Եորք-Թաուն թերակղզւոյն մէջ։

Փարիզի Աշխարհագրական Ընկերութիւնն անդամոց մէկն։

Այս օրերս դաղղիերէն նոր հրատարակութիւն մը ևս տեսանք, որ կարծեմք քիչ օգտակար չէ մեր Ազգին համար։ Կորիկոսոյ Կոստանդին կոմսի որդի Սմբատ սպարապետին Տարեգրոյց Քաղուածին համար կըսեմք, զոր Մոսկուայու և Փարիզու Հայկական տպարէներն ի դաղիական լեզու փոխած է Հայագէտ և գիտնական Գ. Վ. Լանկլուա, և որ Ս. Փէթրսպուրգի կայսերական Ճեմարանին ընդունուելով՝ այս տարի իւրոյս կընծայեցաւ նոյն Ճեմարանին կողմէն։

Հայասէր Մեծարգոյ թարգմանչին Յառաջաբանին մէկ-երկու մասը մեր ընթերցողաց հաղորդել արժան թուեցաւ մեզ, ուստի յաջորդ թերթերով պիտի կատարեմք։

Լը Թուռ տէ Մոնտ անուն Ճանապարհորդութեանց օրագիրը, որ հրատարակի ի մայրաքաղաքս Գ. Լաուտատ Շատթոնի վերատեսչութեամբ, իւր 125 թուոյն մէջ Գ. Վ. Լանկլուայի Կիլիկիոյ Ճանապարհորդութեան երկրորդ մասը կը պարունակէ։ Մեծարգոյ հեղինակն իւր գնութեանց առաջին մասն արդէն հրատարակած էր նոյն օրագրոյն միջոցաւ. (հատոր դ. եր. 401։)

Այս երկրորդ մասին մէջ Գ. Վ. Լանկլուա կը պատմէ իւր Մերսին ժամանելը, Թարսխա կենալը, այն քաղաքին բնակչաց թիւը և անոնց կենակցութիւնն ու սովորութիւնները. յետոյ կընկարագրէ այն ծովեզերքին աւերակները, Պոմպէօպոլիսը, Մոխը, Այասը ամենայն դեղեցիկ պատկերներով հանդերձ. որք են, ա. Գ. Վ. Լանկլուա (արևելեան հագուստով) և իւր ընկերը Գօթրոս Ռօբ, — բ. Տէմիր Գասու ի Թարսխա, — գ. Թարսխա քաղաքին պատկերը, — դ. Սարդանապաղայ դերեզմանը Թարսխի մօտ, — ե. Աբոթիսի դերեզմանն ի Պոմպէօպոլիս, — զ. Պոմպէօպոլիս, — է. Տորոսի բնակիչքը, — Թիւրքմէն ցեղապետ մը, Հայ եպիսկոպոս մը, Անիկիոյ քրիստոնեայ բնակիչք։ — ը. Կորիկոսի պատկերը. — թ. Այասոյի պատկերը լուսանկարով առնուած. — ժ. Մոխի Փիրամ դէտին ընթացքը. — ժա. Թիմբօ Գալէսին. — ժբ. Այասի տեսքը։

Գ. Վ. Լանկլուայի Կիլիկիոյ Ճանապարհորդութեան, որ մօտերս հրատարակեց, այս երկու մասերը կատարեալ գաղափար մը կըտան ամեն մասամբ հետաքրքրութեան արժանի երկրի մը վերայ, և մանաւորապէս դեռ հոն բնակող բազմութիւն Հայերը կը յանկուցանեն։

Մենք միաբ ունինք այս մասէն քանի մը հատուած թարգմանել և յաջորդ թիւերով հաղորդել մերազնեայց, քաջայոյս լինելով թէ հետաքրքրութեամբ պիտի կարդան։

Ստորագրութիւն ի նպաստ Օվանէզ հայարնակ գիւղի հրկիզեալոց։

Նախընթաց թուոյն դումարը	Ֆրանք	10
Լրագրոյս բաժանորդներէն մէկը	»	4
Պանդուխտ Հայ մը	»	3
Գումար	»	17

Քրիստոնէից նոր կրօնք քարոզող նոր առաքեալներ Օսմանեան գաւառարնակ Հայոց մէջ այս միջոցիս աւելի եռանդով աշխատիլ սկսելով՝ կերևի թէ ժողովրդեան հրապուրիչ նոր միջոց մըն ալ գտեր են, այն է՝ իրենց քարոզած կրօնքն ընդունողներուն տէրութեան վճարելիք տուրքը թեթևցընելոյ հնարք մը, որուն ծանրութիւնը Հայաստանեայց Եկեղեցւոյ մէջ կեցողներուն վերայ կը մնայ։ Շահատէր և ռամիկ Հայեր այս խոյծէն բռնուիլ սկսելով՝ Պոլսոյ ազգային Վարչութիւնն եղելութիւնը Բ. Դրան կը հաղորդէ, և ան ալ իրաւունքը ճանաչելով գաւառաց կուսակալներուն հրամանագիր մը խրկեր է, որով կը պատուիրէ թէ, «Հայերուն մէջէն կամ Հռոմ» էական եղողներուն և կամ ուրիշ կրօնից հետևող» ներուն՝ ինչպէս որ վերը ըսինք՝ թէ՛ զինուորական և» թէ՛ սովորական տուրքերէն Հայութեան ժամանակին» տարուէ տարի քանի զուրուշ կրճատելիք նէ, դարձեալ» նոյնը վճարելու համար հետեւած Ազգին հաշիւը անցնի» ամբողջ և այս մասին բնաւ անիրաւութիւն մը չըլլայ.» և այլն։

Ինչպէս կըտեսնուի, Հայոց ազգն այս բանին մէջ իւր մէկ իրաւունքը շահեր է Բ. Դրան արդարասիրութեան շնորհիւը. և սասր վրայ ոչ հռոմէական և ոչ բողոքական համազգիք զայրանալոյ տեղի ունին։ Ուստի մեզի զարմանք պատճառեց երբ տեսանք որ Մէնճուան իր վերջին թուովը զայրոյթ կըցուցանէ, իբր թէ ազգային վարչութիւնն իր իրաւունքը Բ. Դռանէն խնդրելով՝ անիրաւութիւն կամ զրկանք ըրած ըլլար մեզմէ անջատեալ եղբարց։ Այսպէս բնաւ չենք կրնար ըսել, մանաւանդ երբ կատարութիւնն ալ Հայոց խնդիրքն արդար դտնելով կընդունի և կը կատարէ։

Բայց Մէնճուային զայրոյթը չէ միայն որ մեր ուշադրութիւնը կը դրաւէ, այլ նաև հետևեալ ծանր խօսքը, որ իւր Ազգին պատոյն նախանձախնդիր եղող ամեն Հայոց վերայ դէշ տպաւորութիւն մը կընէ անշուշտ։

«Հայոց Պատրիարքարանին այս յայտարարութեանը յոյժ շատ բան կրնայինք ըսել, կըսէ յիշեալ թերթը, յոյժ շատ բան և խիստ շատ երես կարմիրցընող խօսքեր, բայց կը լռենք, ոչ թէ բայէթի հանար, վասն զի աղ բայէթի տեղ չէ մնացած, այլ ժամանակին ընդարձակութեան համար։» և այլն։

Մէնճուայի հանճարեղ և բազաբաղէտ հեղինակին այսպիսի խօսք չէր սպասուէր ամենեին։ Անշուշտ նա գիտէ թէ Ազգին Պատրիարքարանը մէկ կամ երկու Հայ ըսել չէ, այլ ազգ ըսել է, որուն «աղ բայէթի տեղ չէ մնացած» չկրնար ըսուիլ կարծեմք։

Յուսամք թէ Մէնճուան պիտի համի այս խօսքը փոխել. չէ նէ՝ Հայերուն ուրիշ ընելիք չմնար, եթէ ոչ՝ այսուհետև բայէթ չընել իրեն։

Այս օրերս բերկրաբեր տեղեկութիւններ առինք Հալէպէն, զորս մերազնեայց հաղորդել կը խորհիմք։

Քաղաքին ազգասէր երևելիներէն Մեծարգոյ Յ. Ս. Քիւրքճեանցի անխոնջ ջանքերը փոքրիկ բայց բարեկարգ՝ աղջկանց դպրոց մը հաստատուեր է հոն, որոյ մէջ 30ի չափ օրիորդք կը դաստիարակին։ Նաև դրատուն մը, ուր կը վարժուին ամեն անոնց դրեանքը՝ որ կը հանին հոն խրկել։ Արդէն Վ. Եղեսկոյ Միխիթարեան Մխիթարեանութիւնը՝ վանաւելոյ համար բազմութիւն դրեանք առաքեր է նոյն դրատան։ Յուսամք թէ ուրիշ Հայ տպագրատեր ևս կը խորհի ան օգուտ քաղել այս տարածման միջոցէն։

Մեր ազգին տպագրիչները միշտ տրտունջ ունին դրքերնին սակաւ ծախուելէն, որուն մէկ պատճառն ալ տարածելոյ միջոց չունենալնին է։ Ուստի շնորհակալ լինել պարտին յիշեալ ազգասէրէն, որ այդ միջոցն իրենց ընծայելէն ի զատ՝ ուրիշ քաղաքաց ալ բարի օրինակ կըլլինի։

Կըսենք թէ նոյն Մեծարգոյ անձը մեծ ջանքեր կուշխատի հոն տպագրութեան մասնուլ մը հաստատելոյ և փոքրիկ հայ թատրոն մը բանալոյ, որուն ամեն կերպ յաջողութիւն կըմաղթեմք ի բոլոր սրտէ։

Մեր ընթերցողաց աչացն առջին կը դնենք, կըսէ Ը. Գամիրս Սէրխիզոյ օրագիրը, Գերմանիոյ Տարմշտատ քաղաքը բացօթեայ տեղ բռնուած շերամի պատմութիւն մը, որ կարևոր մանր տեղեկութիւններ կը պարունակէ. և շնորհակալութիւնս կըմատուցանենք Պ. Շաւլ Նէցին՝ այս պատմութիւնը մեզ հաղորդելոյն համար, որ ամեն շերամագործներուն օգտակար պիտի լինի։

«Արդոյ խմբագիր,

» Ներեցէք ինձ որ ներկայիս հաղորդեմ ձեզ բացօթեայ տեղ նոյն իսկ թթենեաց (թութի ծառերուն) վերայ սնուցուած շերամի տեղեկութիւն մը։ Այս գործը բայ սնուցուած շերամի տեղեկութիւն մը։ Այս գործը շատ ազգի յաջողեցաւ, և յուսամ թէ ձեր շերամագործներուն անօգուտ չլինիր անոր պատմութիւնը։

» Արդէն 1859 ին անոր մէկ պղտիկ փորձն ըրած էի 50-60 որդ թող տալով թթենիի մը վերայ, զոր յառաջմանէ ուռկանով (ձուլի աղ) ծածկած էի, որպէս զի որդերը թռչնոյ կեր լինելէ զերծ մնային։ Մինչև եռքը դեռ թռչնոյ կեր լինելէ զերծ մնային։ Մինչև եռքը շատ յաջող գնաց. միայն բոժոժ կապելոյ ժամանակը որդերը ճիւղերուն ծայրերն ելնելով՝ շատը թռչնոյ կեր եղան, քանի մը հատ ալ ուռկանին ծակերէն դուրս ելան, որ վեց հատ ընտիր նել ուղելով՝ խեղդուեր էին։ Ուստի վեց հատ ընտիր բոժոժ քաղելի որ ճիւղերուն մէջ մնացող որդերը զործեր էին։

» 1860 ին օրերը շատ դէշ երթալով՝ փորձերս չկրցի շարունակել, բայց տօրթէօռ Պ. Շավանին տեղեկութիւնները կարդալէս յետոյ վրաս նոր եռանդ մը եկաւ, և որոշեցի որ այս գործոյն յաջողութիւնն ապահովելոյ համար պէտք եղած բոլոր զգուշութիւնն ընեմ 1861 ին։

» Օրին մէկը կնոջ մը հանդիպեցայ, որ իր վիթխարի քոհիոլիովը մեծ տակառի մը ձև առած էր, ինքնիրենս ըսի թէ ասանկ պահարանի մը տակ բազմութիւն որդեր կրնան պատսպարիլ օրին խառնակութենէն. և 50 քառակուսի վերր բամբակէ բաց գոյն հաստակ կտաւէ մեծ քոհիոլին մը շինել տուի։

» Ամէն քունէն անմիջապէս յետոյ՝ 600 հատ եռ

մնացող որդեր թող տրուեցան 36 տարեկան կարմ թը-թենի մը տերևներուն վերայ, որք, ըստ երևութին, կրնային հազարէն աւելի որդ սնուցանել սենեկի մը մէջ։ Այնուհետև մեծ տոպրակը ծառին վերայ անցուեցաւ, վերի կողմերէն չորս գերաններէ կախուած՝ որք մոմապատ կտաւէ (մուշամպա) թեթև ծածկոց մը կըկրէին, որդերն անձրևէ պահելոյ համար։ Տոպրակին վարի կողմն ալ հաւաքուելով ծառին բունին վերայ կապուեցաւ, որով ծառին բոլոր ոստերը տոպրակին մէջ մնացին. և կուպրի ու փայտի սղոցածքի թեթև խառնուրդով մը ծառին բունը ծեփուելով՝ մրջնոց ներս մտնելն արգիլուեցաւ։

» Տասն և հինգ օր յետոյ, որուն մէջ օդը երբեմն պարզ՝ երբեմն շատ ցուրտ և երբեմն սաստիկ անձրևային և մրրկախառն եղաւ, հետաքրքրութեամբ կուզէի գիտնալ թէ որդերս ինչպէս էին։ Տոպրակին բերանը բանալով՝ զարմանքս արդարև շատ մեծ եղաւ, երբ տեսայ որ ծառին վերայ գրեթէ տերեւ չէր մնացած, եւ այն կէտէն յետոյ հարկ եղաւ որդերը սնուցանելոյ համար թթենեաց ոստեր ներս խոթել։

» Դէպ ի չորրորդ քունին մօտերը, տեղատարափէ եւ փոթորիկէ մը յետոյ՝ որ ծածկոցը բոլորովին թռուցեր էր, շատ երկիւղ ունէի թէ որդերս ամենքն ալ ջնջուած կըլլային, բայց, նոր զարմանք, թէեւ ջուրի մէջ ձգուած ի պէս թրջած էին ու ծառին վերայ տերև մը անգամ չէր մնացած, կատարեալ առողջ գտնուեցան ամենքն ալ։

» Այնուհետև գիրենք ուրիշ մեծ թթենիի մը վերայ փոխադրեցի, որ քոհնօրհնով ծածկուած և վրան ալ հին տախտակներէ ծածք մը շինուած էր։ Ահա որդերս հոն աւելի առատ եղեցիկ բոժոժներ հիւսեցին, որոյմէ 70 կրամ սերմ ստացայ։ Հաւանականաբար բերքն աւելի առատ պիտի լինէր, եթէ, թթենիի ոստեր ներս խոթուած ժամանակը, բազմաթիւ որդեր չվիրաւորէին։

» Տօքթէօր Պ. Շավանի գրածին համեմատ թիթեռնիկներուն արիւնը մեծ ուշադրութեամբ քննելի խոշորացուցով մը որ նիթերը 400 անգամ կըմեծցընէր, բայց մէջը չգտայ ոչ ջրի գնտակներ ոչ կտրուած ու խաչաձև եղած թելեր՝ որք իրը թէ նշան պիտի լինէին ասիտ իրիքի կամ հիփիրիքի քարանալոյն, ինչպէս նկարագրած է այն գիտնական դաստառն։ Եւ ուրիշ բան չկրցի գտնել, եթէ ոչ քանի մը ուրիշ մանր նիթեր, որոց ձևը կըգտնուին Պ. Նէօպոէրի գրքին երկրորդ տպագրութեան մէջ։

» Բացօթեայ տեղ այս բոնած շերամիս համար եղած ծախքը շատ քիչ է մանաւանդ ապահովութեամբ յառաջ գալիք սերմին քանակութեան համեմատութեամբ։ Ահաւասիկ ծախուց ցուցակը։

50 քառակուսի մէթր բամբակէ կտաւ	12 Ֆռ.	50
4 մոյթ (տէսմէէր) եղեւնի ծառէ (չամ)	2	
մոմապատ կտաւ	7	50
աշխատութիւն	2	
	24	00

» Առնցմէ միայն մոմապատ կտաւն է որ բոլորովին անպիտանացաւ, իսկ մնացեալքը դեռ շատ տարիներ կարենն գործիս ծառայել։

» Այս փոքրիկ սկզբնաւորութեանս յոյժ զոհացուցիչ արդիւնքը զիս կըպարտաւորէ յաջորդ տարիներուն մէջ ալ շարունակել աւելի ընդարձակ կերպով։ Անոր համար տեղէ տեղ տանելի հիւղեր շինել պիտի տամ, որք վեց թթենիի ծածկելոյ չափ մեծութիւն ունենան, և ծառերուն ճիւղերն իրարու մօտեցընելոյ խնամք պիտի տանիմ, որպիսի զի որդերը գիւրութեամբ մէկ ծառէն միւսը կարենան անցնիլ։ Նաև փորձ մըն ալ պիտի ընեմ տեսնելոյ համար թէ առանց անձրևէն պատսպարուելոյ միայն քոհնօրհնին տակ կրնան՞ մի ապրիլ որդերը մինչև վերջը։

» Ընդունեցէ՛ք, և այլն։ Շառլ Նէց։

» Տարմշդատ, 29 սեպտեմբեր 1861։ »

ԱՅԼԵՒԱՅԼՔ

Օրինիօն Նատիոնալին մայիս 25ի թուոյն մէջ հետևեալ բերկրանքի լուրը կըկարդանք։

« Տէր Ամբրոսիոս Գաղթայեան, որ գիտնոյ մէջ ծանօթ է արևելեան գրականական և լեզուագիտական բազմաթիւ երկասիրութեամբքը, Ռուսոյ կայսերէն Սուրբ Ստանիսլասի կարգին ասպետութեան նշանն ընկալաւ։»

Արդէն համութեամբ լսած էինք թէ նոյն Արժանապատիւ Վարդապետն ասկէ չորս-հինգ ամիս յառաջ Նորին Կայսերական Վեհափառութենէն անդամանդէ ծանրագին մատանի մը ընդունած էր։

— *Արշալուսոյ* 673 թուոյն մէջ կըկարդանք թէ ի Կալկաթայ Եղբայրաբար անուն քաղաքական և բանասիրական տասնօրեայ լրագիր մի սկսեր է հրատարակիլ վիմագրութեամբ, որոյ խմբագիրն է Պ. Եղիազար Տէր Յարութիւնեան ուսումնական անձը։

Այս լրագրին, որուն միջոցաւը հաղորդակցութիւն պիտի ունենանք մեր հնդկաբնակ սիրելի ազգայնոյ հետ, ամսական գինն է չորս շըլինկ։

— Մոսկուայէն ապրիլ 14 թուով հետևեալը կըգրեն Արշալուսոյ։

« Սինոդն սրբոյ Էջմիածնի համաձայնեցաւ թոյլ տալ շարունակել զսպագրութիւնն Հիւսափայլ օրագրին, այնու պայմանաւ զի մի տպիցին ինմին հոգևոր յօդուածք. այսինքն այնպիսի յօդուածք որք վերաբերին առ հաւատն կամ առ ծէս Հայաստանեայց սուրբ Եկեղեցւոյ։ »

Դրուած պայմանին վերայ ինչ որ ըսեմք՝ փետրուար 14ի թերթով ըսածնիս կրկնած պիտի լինիմք։

— Լրագրոյս 57 (դեկտեմբեր 20ի) թուովն ըսած էինք թէ գրաբարի մշակութեան սկզբնաւորութիւնն Զմիւռնիա պիտի լինի. քանզի նոյն քաղաքին ուսումնական երիտասարդները հայկական բուն լեզուին տարածմանը մեծ փափաք ունին, և կըխորհին օրագրի միջոցաւ պարզ դիւրաւ յօդուածներ հրատարակել։

Այս շաբթու ուրախութեամբ տեսանք այդ սկզբնաւորութիւնը Զմիւռնիոյ Գարուն Հայաստանի նորածին հանդիսին մայիս 5ի թուոյն մէջ, որուն համար կըշնորհաւորեմք անոր ուսումնական Տնօրէնը Մեծարգոյ Գր. Պ. Պարտիզպանեան, և յօդուածին Արդոյ գրիչը։

— Փորթուկալի Վ. Թագաւորը, Լուտովիկոս Ա., խորհրդարանաց ծանոյց թէ ինք մօտերս պիտի ամուսնանայ Իտալիոյ Վ. Թագաւոր Վիկթոր-Էմմանուէլի հինգերորդ զաւակ Մարիա Փիա իշխանուհւոյն հետ։

Լուտովիկոս Ա. ծնած է 1838 հոկտեմբեր 31ին. հետևապար այժմ իւր 24 տարեկան հասակին մէջ է։

— Հալէպէն Գաղղիոյ լրագիրներուն կըգրեն թէ, քրիստոնեայք հոն ամեն օր մահմետականներէն կընախատուին, և Գաղղիոյ հիւպատոսին կինը փողոցին մէջ ծեծուեր է մահմետական կնիկ մը։

ԱՌԵՒՏՐԱԿԱՆ

ՄԱՐՍԻԼԻԱ, 31 ՄԱՅԻՍ 1862։

Մեռաբ և Բոժոժ։

Շարաթը մեծ հանդարտութեամբ անցաւ, որուն գլխաւոր պատճառը հրապարակին վերայ քիչ ապրանք գտնուիլն էր։

Երեկ, ուրբաթ, 60 հակ Պարսկաստանի մեռաբս ծախուեցաւ, Ռալի, TO. Ֆ. 46, էաք. հարիւրին 10. և 26 պալեայ Արտասին, Ֆ. 36։

Բամբակ։

Սպանիան Մարսիլիայէն ապրանք ուզելը դադրեցընելով՝ և գնողները, Լիվրփուլի՝ Հավրի և Ամերիգայի հրապարակաց հանդարտութեան պատճառաւ՝ հրապարակին ետ քաշուելով՝ այս շաբթու ամենևին առևտուր չեղաւ։

Բուրդ։

Նաւերէն շատ ապրանք չպարպուելով շաբաթը քիչ գործով անցաւ։ Ճէզայիրէն քիչ բուրդ ժամանելն ամենուն զարմանք կըպատճառէ։

Առևտրոյն կացութիւնը մի և նոյն է և գիներն անփոփոխ կըմնան։

Շաբթուանս ժամանած ապրանքն է, 422 պալ. Ճէզայիրէն, 377 պալ. Թունուզէն, 508 պալ. Մարոգէն, 56 պալ. Ասրեստանէն, և 300 պալ. Պոլիսէն։

Զտած Շարար (Ռաֆինէ)։

Օրէնսդիր ժողովոյն յանձնաժողովն շաբաթին վերայ նոր տուրք մը դրուին ընդունելը՝ հրապարակը վարանայ մէջ ձգեց։ Այս լրոյն առաջին ազդեցութիւնն եղաւ պատրաստ ապրանաց վաճառման բոլորովին դադրիլը։ Գործարանատերք իսկ քիչ յոժարութիւն ունին յունիս ամսոյ մէջ յանձնելի ապրանք վաճառելոյ և միայն յուլիսի համար յանձնառու կըլլին։

Ապրանաց անուանական արժէքն հետևեալքն են։

Գլուխ մերկ՝ 50 քիլօկրամը Ֆ. 41 50։ — Թղթով 7 0/0, Ֆ. 41։ — Գլուխ 3 քիլօկրամնոց Ֆ. 45։ — Ծեծած, Ֆ. 45։ — Փխրած (թօզ) տակառով, Ֆ. 41։ — Նոյնը մանր տակառներով, Ֆ. 41 50։ Բոլորն ալ հարիւրին մէկ ու կէս էսրօնթով, և մաքսէն յանձնելոյ պայմանաւ։

Սուրմ (խահվէ)։

Այս շաբթու գործերը շատ հանդարտ էին, բայց վաճառողները, գլխաւորապէս ապրանաց նուազութեան պատճառաւ, գիներուն վրայ հաստատուն կըկենան։ Մաքսէն յանձնելի 200 տոպրակ կանաչ Կէյրա վաճառեցաւ՝ 50 քիլօկրամը Ֆ. 100, էաք. 1, չորս ամիս վճարօրով։ Պրէզիլոյ տեսակներէն մանր վաճառումներ եղան, ընդամենը 800 տոպրակ, Ֆ. 74էն 85, ըստ տեսակին։

Յորևև։

Այս շաբթու հրապարակին վերայ գիները չփոխընելոյ մեծ ճիգ կար։ Քիչ ապրանք ու զուիլը, բաւական առատ ժամանելը, Մարսիլիա գալոյ համար յորեն բարձած շատ նաւերու Տարտանէլի նեղուցէն դուրս ելնելը, բոլորն իսիասին շատ ծանրացան գիներուն վերայ, և եղած քանի մը գործերը միայն վաճառողաց զիջումներովն յաջողեցան։

Ահաւասիկ երեկուան ծախուած յորենին ցանկը։

960 էրթօլիդր թոսկանրօք, 160 լիդրը 128-123 քիլօկրամ կշռող, Ֆ. 34. 3200 էրթ. Դանուբի, 125-121, Ֆ. 27. 1920 էրթ. Ռումէլիի, 124-120, Ֆ. 27 25. 1600 էրթ. Կալացի, 126-122, Ֆ. 30. 1600 Պուրկազ, 124-120, Ֆ. 27. 1280 էրթ. Օտէսսայի Իրբա, 125-121, Ֆ. 31. 960 էրթ. Կալացի, 125-121, Ֆ. 29 50. 480 էրթ. Փոլոնիոյ, 125-121, Ֆ. 31. և 1120 էրթ. Ինէգլի, 123-119, Ֆ. 29 25։

Իսկ շաբթուանս ժամանածն է ընդամենը 71,993 էրթօլիդր զանազան երկիրներէ։

Իտալիա Հունտր։

Այս շաբթու առևտուրը գրեթէ ոչինչ էր։ Հնդկաստանէն ապրանք բերել տուողները նաւահանգստին մէջ չկրնալ ծախելով՝ կերևի թէ շտեմարանելոյ միտք ունին եթէ 53 Ֆռանք չգտնեն։ Ապրանքին վաճառման կացութիւնը գրեթէ մի և նոյն է. գործարաններէն մէկ քանին գոց են, մէկ քանին ալ քիչ հունտ ունին. որմէ կըհետևի թէ մօտերս ձէթերուն գիները պիտի բարձրանան, որ արդէն սկսած են քիչնալ։

Արևելքի սուսամիներուն գիները հաստատուն կըկենան Ֆ. 62էն 62 25. և այս վերջին գնով շտեմարանէ մաս մը վաճառեցաւ։

500 կենդինար ալ Հնդկաստանի սուսամ գնեցին Ֆ. 53։

Յանձնելոյ ժամանակին համեմատ՝ Ֆռ. 38 25 և Ֆռ. 37 50ի Ռուսիոյ՝ և Ֆ. 39 Ռումէլիի քթանի հունտ վաճառողները միշտ քիչ են։

Եգիպտոսի բամբակի հունտը կարժէ Ֆ. 17 25էն 17 50։

Բոլոր շատորագրեալ յօդուածոց համար. Ա. Մուրատեան։

Մայիս 19էն մինչև 31 Տաճկաստանէն Մարսիլիոյ նաւահանգիստը մտած գլխաւոր ապրանաց տեսակներն ու քանակութիւնը։

Մեռաբս	պալեայ	503
Բոժոժ (քօզա)	պալեայ	190
Մեռաբսի կոտրտուք (Ֆռիզոն)	պալեայ	332
Խոշոր մեռաբս (պուռ)	պալեայ	6
Շերամի հունտ	անտուկ	0
Բամբակ	պալեայ	1318
Բուրդ	պալեայ	517
Մորթ	պալեայ	321
Շուշմայ (սուսամ)	տոպրակ	316
Սեղրամամ (պալմուտու)	տոպրակ	1
Խահվէ	տոպրակ	730
Տզրուկ (սիլիկ)	տակառ	0
Խէժ Արարիոյ (զամքարասը)	տոպրակ	264
Գինի Կիպրոսի	տակառ	19
Պղինձ (պարրա) 04 մաս (փառթի) և	պալեայ	15
Եղջիւր (պույնուղ) 0 մաս և	տոպրակ	188
Հոտաւէտ իւղ	անտուկ	2
Ծխախոտ (թիթիւն)	պալեայ	20
Սպանդ (սփանկէր)	պալեայ	24
Գիտոր (մաղը)	տոպրակ	52
Բամբակի հունտ	արտէպ	0
Տորոն (քէօր պոյա)	պալեայ	140
Թորթ (մահմուտիյէ)	տոպրակ	1
Զամիչ	տոպրակ	240
Ափիոն	անտուկ	3
Խաչխաչի հունտ	տոպրակ	0
Խունկ	տակառ	14
Մաստուտակ (միյան քէօրիս)	պալեայ	645
Քթանի հունտ	տոպրակ	3
Կնքեալ ծրար դրամոց		11

Խմբագիր-Տնօրէն. Ա. ՄՈՒՐԱՏԵԱՆ.

Հանդերձատու. ՎԻԳԹՈՐ ԼԱՆԿԼՕԱ.

Ի Գրչատան Կ. Վ. Շահնազարեան։

Paris. — Imprimé par E. THUNOT et Ce, rue Racine, 26.